

այն վերացք ալ խորհիլ և այս առարկայս հարեւածցի ձեռք չտուաւ քննելու , որու վերաց գրուածք մի թօղուց այն տաստիճանի կարեւոր ու հատընտիր գործ մի , զոր մինչեւ հիմոց հարիւր տարիեն աւելի կոյ , մէկը չէ կրցած գերազանցել : Այս աշխատութենէն ետքը լուսնի վերաց աեսական զնուութիւն մի հրատարակեց , և որբան որ ըրտծ հաշիւները՝ իւր ուղղել ուղած ձգողական զօրութեան օրինաց հակասական են , սակացն Պիտի ֆփոնի դէմ երկար վիճուբանութիւն մի բացաւ , որուն մէջ թէե թերութիւն ունի , սակայն առաւելութիւն և յաղթութիւն ալ ձեռք բերու : Իւր այս աեսական զնուութենցը վերաց ժամանակէ ետքը կրկին գրուածք մի հանելով՝ իւր խաբուած ըլլութ յայտնեց , և սասավ օրինակ տուաւ համեստ խննարհութեան որ գերադաշն հանձարներու վերաց միացն կը տեսնուի :

Այն միջաներն էր Անգղիս 500 հազար ֆրանք խաստացաւ նուիրել այն մարդուն որ կարենաց ծովուն երեսը մէկ տեղուց մի կէս վայրիեան մօտ եղած միջոցին երկայնութիւնն ու լոյնութիւնը գանելու գործնական միջացը յայտնել : Վլէրոց աստեղաբաշխական տախտակներ ներկայացուց , լուսնին տակ ծածկուած տառ զերն և առ հասարակ երկնային օդերեւոյթները նշանակելով պատուական ժամացուցի պէս : Բայց այս տախտակները բաւական ճշգութիւն հաշուի առնետած չէին , և իւր ցուցը ցըցած միջոցները նաւալվարներու գործածութեանը աղէկ չգտալով , չըկըցաւ խոստացուած վարձքը ընդունելու : Վերջապէս Ալէքսի Վլէրոց Հալլէյի գիտաւորին վերաց աշխատափառութիւն մի յօրինեց . գիտա-

ւորին շրջանը որոշեց , 1758 ապրիլ 1 ին պիտի երեւնոց ըստու՝ հաշիւներուն մէջ ըրած զանցատութեամբը ամսօրեաց լոյնութիւն տալով . վասն որոյ մէկ ամիս տուաջ , սյաբինքն մարտի 13 ին երեւցաւ Հալլէյի գիտաւորը : Վլէրոց այս իւր պատուցն մէջ ուրիշ ախոյանի մի հանդիպելով՝ շարացար վերաւորեցաւ եղած անիրաւութեան վերաց : Վեռաւ 1765 ին . Իւր հայրը գեռ ողջ էր զուրկ բոլոր մանչ զաւեկըներէն , որուն մէկ աղջկը միացն մնացեր էր , և լուի ձեւ տարեկան թոշակ մի կապեց անոր :

## Ը. ԳԵՂԻՆԵ

Արժանապատիւ Օտքարիա վարդապետը , որ երկու տարիէն ի վեր Լամբարիա կը գանուեէր տեսչութեան պաշտօնիւ ի կողմանէ Ո. Շմուլյանիւնուկը , մէծի պահոց մէջ եկաւ ի ոք քաղցրս . որոյ հետ ընկերացած էր նաև ի պատճառու ուխտի՝ Լամբարիայ երեւելիներէն մեծապատիւ Կոստածառուր աղան Յակոբեան իւր ընտանիքը հանդէրձ : Յիշեալ արժանապատիւ վարդապետը Լամբարիայ հայարեակ զիւղերը այցելութեան պալուած ժամանեկ , տեսնելով որ գիւղոցուց մէջ քանի մի տուն բօղբականութեան գործածեն , յորդորելով զանոնք տղիւու խօսքերով յաջողեր է մի քանին կրկին ի ծոց սուրբ եկեղեցւոյն Հայոստանեաց գործածնելու , և անեց զաւակունքը մկրտելու , որոնք երեք չորս տարիէն ի վեր անկնունք կը մնացին : Յայց ունիմք որ յիշեալ բարեջան սուրբ Հայոցը կրկին ետ գտանալուն և կամ իւրեան յաջորդը ո' ոք և է , պիտի աշխատի մնացեալ մէկ քանի

անձինքն ալ սիրով ընդունելու ի ծոց  
ազգային ուղղափառ եկեղեցւոյ ուսու-  
կէ հեռացեալ են դժբաղդութեամբ։  
Արժանապատիւ Օաքարիա վարդա-  
պետը յիշեալ գիւղերուն ազգայնոց  
ցաւալի վիճակին վերայ կարեւոր  
տեղեկութիւններ հաղորդած է մեզ,  
զորոնք յաջորդ մէկ թուով ամսա-  
գրու մէջ պիտի հրատարակեմք։

— Յայտնի է որ սուրբ քաղաքիս  
քրիստոնէից գերեզմանատունը ա-  
ռանց պարսպի ըլլալով՝ գերեզմանա-  
քարերը ապահովութեան մէջ չեն։  
Ենցեալները լուսորից հիւլատոսի  
կնոջ պորփիւրեայ պատուական կո-  
թողը չարագործ մարդոց ձեռօք խոր-  
տակուելով, անմիջապէս Ռ. Դրան  
բողոքուէր, և հեռագրով հրաման ե-  
կած էր լստինաց վանքին, որ պարզո-  
պէն գերեզմանատունը եթէ վէճի  
տեղ մի չունի ուրիշի հետ։ Այն հր-  
ամանիս վերայ լստինք սկսան իսկցն  
պատել իրենց գերեզմանատունը բո-  
լորովին հակառակ ճամբայ մի բռնելով  
տէրութեան հրամանին։ Յիշեալգե-  
րեզմաննոցը Հայոց Քնարանին մէջն  
ըլլալով, միայն հիւսիսային կողմը  
ճամբու վերայ է. և փոխանակ ըստ  
օրինի իրաւանց՝ այն կողմէն դուռը բա-  
նալու, հարաւային և արեւմտեան  
կողմէն դուռը թողուցին որ Հայոց  
Քնարանին մէջ կը բացուի։ Արբա-  
զոն Պատրիարքը ասոր գէմ բողոքեց  
տեղւոյս կառավարչին, որ դատաւո-  
րին և ժողովոյ անդամոց հետ գալով  
և տեսնելով որ օրինաց գէմէ երկու  
դռներն ալ, հրամայեց որմնադրաց  
որ դադրեցնեն շնութիւնը, որ  
Հայոց իրաւանցը կը դպչի, և հիւ-  
սիսային կողմէն հասարակ ճանապար-  
հին վերայ բանան դուռ մի։ Այսու  
ամենայնիւ ոչ ոք մտիկ ընելով Փա-  
շային հրամանին, որ Օսմանեան հը-

զօր տէրութեան պատկերը կը համա-  
րի, շարունակեցին իրենց գործը, մին-  
չեւ լրացաւ երկու դռները հանդերձ  
փեղկերովին ու բանալիքով։ Եթէ Հա-  
յոց իրաւունքը տեղը դալու չըլլայ,  
հարկ պիտի ըլլայ Քնարանին կէսը  
զոհութիւլատինաց բռնութեանը։ Փա-  
շան թէպէտեւ մինչեւ ցայսօր չու-  
զէր ճանչնալ այս երկու ընդդէմ տէ-  
րութեան հրամանին բացուած դըռ-  
ները, և Արբազան Պատրիարքն ալ  
իւր բողոքները օր աւուր կը կրկնէ,  
բայց Փաշային լոկ բանիւ ըրած հը-  
րամանը գործադրութիւն չգտնելով  
չեմք գիտեր թէ ուժոյ թէ կամաց  
պակառութենէ է։ Այսափ միայն ի  
տեղեկութիւն օրհնեալ ազգին կը  
ծանուցանեմք յայտնի տեսնելով բըռ-  
նութիւն մի որ հակառակ բարձրա-  
գոյն կամաց Տէրութեան կը կատար-  
ուի ի վնաս սեփականութեան իրա-  
ւանց ազգիս։ Լատինաց յիշեալ գե-  
րեզմանատունը Հայոց ձեռքէ խըլ-  
ուած է 1777 ին, ի ժամանակս Դա-  
մասկոսի կուսակալ Հատըմ օղու  
Ոէհմէտ փաշայի։

— Ոէծի պահոց միջոցին Ճառան-  
գաւորաց Դպրոցին համար հինգ ա-  
շակերտացու պատանիք եւս հասան  
ի Ա. Աթոռու. մին Աւրֆայէն՝ Գէորգ  
անուն, երկրորդը Օմիւռնիոյ վիճա-  
կի Նազիլի գիւղաքաղաքէն՝ Օհան  
անուն, երրորդը Պրուսայէն՝ Դը-  
րիգորիս Յովհաննէսեան, չորրորդը  
Լադաքիայէն՝ Ախմօն մահտեսի Աստ-  
ուածատուրեան որ իւր հօրը հետ  
եկած է, և հինգերորդը Տիգրանա-  
կերտէն՝ Տ. Ասեփաննեան Կարապետ  
անուն։ Ասոնց մէջ երեքը համե-  
մատ գտնուելով պայմանաց և բժշկին  
վկայութեամբն ալ մարմնոյ առողջու-  
թեան մասին անարատ ըլլալով, ըն-  
դունուեցան յաշակերտութիւն։ Խոկ

միւս երկուքին մէկը՝ պրուսացին  
ինքնին հրաժարելով եւ պայմանաց  
տրամադրութեանն ալ ներհակ ըլլա-  
լով՝ ետ ճամբուեցաւ : Ամանապէս  
Նազիլիցին հակառակ պայմանաց հա-  
յերէն խօսիլ գրել ու հասարակ ըն-  
թերցում չգիտնալուն, հասակաւ  
ալ քսանը անցած ըլլալուն, մանա-  
ւանդ թէ աջ աչքին մէջ բիծ մի ու-  
նենալուն ետ խրկուեցաւ : Ահաւա-  
սիկ ասոր համար բժշկին տուած վը-  
կայագրին օրինակը :

թէ՛ 9.

Ամենասլատիւ Որբազան Հայր.

Արքոյ Աթոռոյս յառանգաւուրաց  
Դպրոցը աշակերտելու համար  
Օժիւոնից վարչութեան կազմէն ընտրուած և զրկուած Աազիլիցի Օհան անուն երիտասարդը, Զեր բարձր Արքաղնութեան և Ա. Աթոռոյս կանոնին համեմատ ըստ բժշկականութեան քննեցի, որուն կազմուածքը առողջ և ժառանգական ախտ մը չունենալուն համար կը վիայեմ. բայց աջ աջքին վրայի ունեցած բիծը (taies de la cornée), որ մէկ ու կէս տարիէն ի վեր ունի եղեր ըստ իւր վրկայութեան, ներկայիւս պարտ անձին կը համարիմ ծանուցանել Զեր Արքաղնութեան որ ըստ հրահանդին՝ այս աշակերտացուն չկրնար ընդունուի ի վարժարանն :

1866, Մարտ 15.

ԳՐԱԴԱՐԱՆ

Ի ԱՆ-ՐԲ ԵՐԱ-ԱՋԵԼՏ:

Digitized by srujanika@gmail.com

ԺԵՐԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ

Առաջին պատկերը մատենալուն եւրոպացի այցեւը թիւը աւելցաւ։ Արանց մէջ

կան ամեն ազգէ նշանաւոր և հա-  
րուստ մարդիկ թէ բողըքականք եւ  
թէ հռոմէականք : Յականէ յիշա-  
տակուողներն են Անթօէն իշխան  
Նոլէնդոլէռնի , պաշտօնեայ առաջին  
զօրաբաժնի արքունի Թիկնապահաց  
Ի՞րուսիոյ տէրութեան , և նորին ու-  
ղեկից Պարոն առ կէռ նոյնպէս պաշ-  
տօնեայ առաջին զօրաբաժնի արքու-  
նի Թիկնապահաց : Ասոնք ընկերու-  
թեամբ իրենց թարդմանին և Յոոլ-  
պէի մէջ Ի՞րուսիոյ տէրութեան գոր-  
ծակատար Արապիոն Յ. Առւրատեան  
հայկազուն լեզուագէտ պատանւոյն՝  
եկան ի Ա. Աթոռոս յայցելութիւն  
Արքաղան պատրիարքին , որոնք ար-  
ժանաւոր կերպիւ ընդունուեցան :  
Ա'արտի 13 ին հասաւ ի Ա. քաղաքս  
Առէզի պարանոցի շնութեան ա-  
ջին տիրէքթօր Պ. Լ էսէփս համբա-  
ւաւոր գաղղիացին . որ պաշտօնական  
կերպիւ ընդունուեցաւ կառավարու-  
թեան կողմէն : Եսն օրը հասաւ  
դարձեալ Աթէնքի տէրութեան նոր  
հիւպատոսը :

15 ին եկաւ մեծահարուստ և մեծանուն սեղանաւորը Անհմէքիօրէ ,  
որց դիմաց անկանոն զօրաց մէկ մաս  
մի խրկուած էր ի սպատիւ . և հրէից  
բաղմութիւնը մանաւանդ աղքատաց  
խռոմքը գրեթէ ովաննայիւք ընկաւ-  
լան զինքը . որ թէպէտ եւ քաղքէն  
դուրս վկանի տակ բնակեցաւ , այսու  
ամենայնիւ հասնելէն յետոյ անմիջա-  
պէս նոյն ձիւաւոր զօրաց և ժողովը-  
դոց բաղմութեամբ ի սինակոկան գլ-  
նաց : Անձահամբաւ Առշիլտի ազ-  
գական սոյն ծերունի ուխտաւորը ,  
որոյ մարդասիրական և աղքատասիր-  
ական մեծագործ յիշատակները շատ  
են ( ) . քաղքիս մէջ , կըսուի թէ հոս-  
պիտի մնայ իւր ծերութեան հասա-  
կին մնացեալ մասը անցընելու :